


—≡ Ս Ի Ո Ն ≡—

Լ.Ե. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1961

◀ ՓԵՏՐՈՒՄՐ ▶

Թիւ 2



**ՎԱԶԳԷՆ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ԳՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐԾՈՒԹԵԱՄԲԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԵԱՅԲԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԻ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՐԵԱՐ
ԱԹՈՒԹՅՈՑ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱԲԱԳԵՂԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՑ
ՄԻԲՈՅ ԷԶՄԻԱՆՆԻ**

ԳՐԻՍՏՈՍԱԴԱՆԴԻ ՄԻԲՈՑ ՈՂՋՈՑՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԲԱՊԵՏԱԿԱՆ ՄԵՍԻ ՏԱՆՆ ԿԻՒԿԻՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԼԵՄԻ, ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ ԹՈՒՐ-
ԳԻՈՑ ՀԱՅՈՑ, ԱՐԳԵՊԻՍԿՈՍՈՍԱՅ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ՎԱՐԴԱՊԵՏԱՅ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐ-
ԿԱԽԳԱՅ, ԹԵՄԱԿԱՆ ՀԵՐԵՍՓՈԽԱՆԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԳՈՑ
ԵՒ ՊԱՇՏՈՆԷԻՑ ԵՒ ՄԻԵՑՏԵԱՂ ՀԱՄԱՑՆ ՀԱՆԱՏԱՅԵԱՂ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

Ամենակալին Աստուծոյ ողորմութեամբ, վերանորոգուեցաւ Հայրենի հողին վրայ
մեր պատմական սուրբ վանքերէն մէկը եւս՝ Ս. Շողակաթ եկեղեցին, որ մեր միւս հնա-
դարեան վանքերու կողքին, կը հանդիսանայ քարահիւս գոհար մը՝ հայկական ճարտա-
րապետական իր կառույցով:

Հոկտեմբեր 15ին, Շաբաթ օր, օժեցինք եւ օրհնեցինք վերանորոգուած Ս. Շողա-
կաթ եկեղեցւոյ Ս. Սեղանը, եւ յաջորդ օրը, Հոկտեմբեր 16ին, Կիրակի, Հայրապետա-

կան Ս. Պատարագ մատուցինք հաւատացեալներու բազմութեան եւ բարեպաշտ բարեբարներ, Հալէպարնակ Տէր եւ Տիկին Սուրէն եւ Շաբէ Գալէնտէրեաններու ներկայութեան:

Ս. Շողակաթ եկեղեցին Վաղարշապատի մէջ երբեմնի արքունական հնձանն էր, ուր բնակութիւն հաստատած էին Ս. Հռիփսիմեան կոյսերը, սպասելով Տիրոջ այցելութեան:

Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի համաձայն, «ի տեղւոջ հեղման արեանն կուսանաց, շինեցին երկս վկայարանս, մին ի հիւսիսոյ յարեւելից կողմանէ քաղաքին, ուր վկայեաց սանականն Հռիփսիմէ երեսուն եւ երկու ընկերօք, եւ զմիւսն շինեցին ի հարաւակողմն կուսէ անտի, ուր վկայեացն Գայիանէ, նորուն անուցին երկու ընկերօք, եւ Զիւսն եւս, մօտ ի հնձանն, ի մէջ այլեղն»:

Այսպիսով, Ս. Շողակաթ եկեղեցիին գոյութիւնը կը բարձրանայ մինչեւ Գ. դար, Ս. Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատ աշխարհաշէն թագաւորի ժամանակները:

Աւելի ուշ, աղօթքի այս տունը կոչուեցաւ նաեւ Շողակաթ, «քանզի ի սմա շողաստուածելէն ի շօրէ լուսոյ ծագեաց», կամ Մարիամեի վանք, անունովը Ս. Հռիփսիմէ կոյսի խումբէն նահատակ Մարիանէի, որուն սուրբ նշխարներուն վրայ բարձրացած է Ս. Շողակաթ եկեղեցին: Այսօր ալ, եկեղեցիին հարաւային կողմը կը գտնուի նահատակ կոյսի վէմ-տապանը, ուխտի սրբավայր մը մեր հաւատացեալներուն համար:

Ս. Շողակաթ եկեղեցին ալ դարերու ընթացքին ենթարկուած է շարք մը աւերածութիւններու, Արարատեան դաշտին մէջ գտնուող մեր հոգեւոր-իմացական այլ մեծ կեդրոններուն հետ, եւ ի վերջոյ, 1694 թուականին, Նահապետ Ուռհայեցի կաթողիկոսը, քանդելով հին վկայարանին վրայ շինուած եկեղեցին, ի նորոյ կառուցած է այսօրուան Ս. Շողակաթ եկեղեցին, անսին կաթողիկէ փոքր գաւիթով մը, առատ նուէրներովը Նախիջեւանցի բարերար Աղամալին:

Մեր օրերուն, «յուսուփն անմահին Աստուծոյ», վերստին վերանորոգուեցաւ պատմական այս սուրբ եկեղեցին ալ եւ բարեկարգուեցաւ շրջափակը, սրտաբուխ նուիրատուութեամբը Հալէպարնակ աստուածասէր Տէր եւ Տիկին Սուրէն եւ Շաբէ Գալէնտէրեաններու:

Հաւատացեալ հայ ժողովուրդը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երախտագիտութեամբ պիտի յիշեն միշտ Ս. Շողակաթ եկեղեցիի հաւատացեալ բարերարները եւ պիտի օրհնեն զանոնք:

Թող Տէրը վարձահատոյց ըլլայ անոնց եկեղեցաշէն գործերուն եւ զանոնք պահէ, պահպանէ երկար տարիներ, քաջաւորը եւ երջանիկ, խաղաղութեան մէջ:

Թող միշտ կանգուն, շէն ու պայծառ մնան մեր պատմական բոլոր սրբավայրերը, եւ թող անոնցմէ միշտ լոյս եւ երկնային շնորհներ տարածուին Հայոց աշխարհին եւ մեր հաւատաւոր Ազգի բոլոր զաւակներուն վրայ: Ամէն:

Տնու Կոնդակա ի 1-ն Գեկեօբքերի
1960 Փրկչական ամի,
եւ ի Գուսարիո Հայոց Ռ-նժ,
ի վանս Մրոյ Էջմիածնի:
Հմր. 182

(Կնիք)

ՎԱԶԳԷՆ Ա.

ԾԱԹՐԱԳՈՐԸ ՊԱՅՐԱԲԻՆ ԵՒ
ԿԱՌՈՂԻՆՈՍ ԱՄԵՆԱԶՆ ՀԱՅՈՑ